



ՄԱՍԵԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ

ԿԵՆՅԱՂՕԳՈՒՏ ԲԱՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՆՈՒՆ.

Հին ատեն մարդկանց անունները ճրջափ այ տարբեր տարբեր ըլլային իրարմէ, շատ անգամ նոյն անունով երկու, իրեք, չորս եւ աւելի անձինք կը գտնուէին. որով հարկաւ շփոթութիւն կիյնար խօսակցութեան, պատմութեանց եւ դատաստանական գործողութեանց մէջ: Այս շփոթութիւնէն զգուշանալու համար բնական էր որ ամեն մարդու բուն անուանը վրայ ուրիշ անուն մը կամ ածական մը աւելցուէր, եւ անով զանազանուէր մէկը մէկային. եւ այսպէս սկսաւ *մականուն* գրուիլ անուանց վրայ:

Մականունները կառնուին մէկուն ցեղէն, հայրենիքէն, բարոյական կամ բնական մէկ կատարելութենէն, պակասութենէն, վիճակէն, արուեստէն, ըսած մէկ խօսքէն, եւ այլն: Ասոնց մէջ, մանաւանդ հին ատենը, ամենէն բնականն

ու սովորականն էր՝ գրեթէ ամեն ազգաց մէջ՝ մէկուն անուանը վրայ աւելցրնել հօրը անունը: Այս սովորութիւնը հասարակ բան դարձած էր Հրէից, Ասորաց, Յունաց, Հռովմայեցոց, Հայոց եւ ուրիշ ազգաց մէջ: Ուստի կը տեսնենք որ սուրբ գրոց մէջի անձինքն ընդհանրապէս այս կերպով կը զանազանուին իրարմէ. Յեսու որդի Նաւայ, Քաղէր որդի Յեփոնայ, Դաւիթ որդի Յեսայ, Սաւուղ որդի Կիսայ, Յերոբովամ որդի Նարատայ, եւ այլն: Յունաց մէջ այլ քեպէտ որդի բառը շատ անգամ գորութեամբ կիմացուէր, բայց հայրենի անունը յօդով մը կը դրուէր սեռական հոյով. գորօրինակ, Աղկիբիաղէս Կիսեայ (Ալքիվիանտիս օ՞ Բիլիսու). Հռովմայեցոց մէջ հօրը անունին տեղը՝ որդւոյն անուանը ծայրը ius կամ eius մասնիկը կաւելցուէր, իբր թէ այն մասնիկը filius

(որդի) բառին համառօտութիւնն ըլլար, ինչպէս Տիտոս Կլաւդիոս (Titus Claudius):

Ռուսաց մէջ սովորութիւն է հօր անունին ծայրը ու՛ կամ օւ՛ (օ՛Ֆ), (է՛՛, է՛՛Ֆ) եւ ու՛ի՛ մասնիկները աւելցնել. զոր օրինակ Փայլով կամ Փայլովի (Պօղոսեան), Նիքոլայի (Նիկողայոսեան), Մածֆէլ (Մատթեոսեան), Արսէ՛նէլ (Արսենեան) եւ այլն :

Իսկ մեր ազգին մէջ հին ատենը աւելի սովորական եղած կերեւայ՝ *հան* մասնիկն աւելցնել հօրը անուանը վրայ եւ այնպէս յիշել որդին. զոր օրինակ, Տիգրան Երուանդեան, Սմբատ Բիւրատեան, Թորոս Կաստանդեան, Ռուբէն Լէւոնեան, Արաւ Սմբատեան, Գագիկ Աշոտեան եւ այլն : Ուստի եւ Նարեկացին կրօնէ, Աբար Զարմեան եւ Սաւուշ Կիսեան, կերպով մը հայացընելով երրայական զրուցուածքը՝ որդի Զարմեայ, որդի Կիսեայ :

Այս տեսակ մականունը, այս ինքն հօր անունովը զորդին ուրիշ համանուն մարդիկներէն որոշելը՝ առանց ազգատոհմի անունը պահելու, մինչեւ հիմայ այ մնացած է արեւելեան ազգաց շատերուն մէջ. ինչպէս Պարսից, Թուրքաց եւ Արաբացոց, որ *զասէ*, *օղլու*, *իսն* կամ *պէն* եւ *վէլէա* բառերը կրբանեցընեն, ինչպէս որ յայտնի է. Վրացիք ալ *ձէ* (որդի) բառը կրգործածեն¹ :

Գանք ազգատոհմի անուններուն, որ հիմարուն *մականուն* անոնք կրհամարուին :

Նախ այս է դիտելու բանն որ քէ արեւելեան եւ քէ արեւմտեան ազգաց մէջ՝ հօր անունը ոչ միայն որդոց անուանը վրայ դրուելով, այլ եւ շատ անգամ բոռներուն ալ տրուելով՝ ազգատոհմի կամ ցեղի անուն դարձեր է : Մենք օրինակի համար մերիւններէն յիշենք ասոնք. Մամիկոնեան, Մամիկոնեանք. Մանաւազեան, Մանաւազեանք. Կամսարական, Կամսարականք. Իմաստեան, Իմաստեանք, եւ ուրիշ շատերը, որ մէյմէկ նախարարութեանց կամ մեծամեծ ցեղերու անուններ էին հին ատեն : Քանի որ Հագարացիք եւ յետոյ Թարաք եւ Յամանեանք զօրացան ու տիրեցին հետզհետեւ Հայաստանի, մերագնեայք ալ այն տիրապետող ազգաց սովորութեանը հետեւելով ընդհանրապէս՝ ցեղի անու-

¹ Այս բառը մեր ուսմիտներէն մէջ մտեր է, ու գործիչը գոնկարար կանչելու ատեն կրբանի. շատ տեղ ծօ, տեղ տեղ աս, տեղ կայ որ *ձէ* կամ *հա՛ ձէ*, տեղ ալ կայ որ *ձա* կրսեն, իբրեւ *ձանն*, *ուշագ*, *օղլան* :

նը պահելու անփոյք եղան, բաւական համարելով միայն իւրաքանչիւր անձին հօր անունը եւ կամ շատ շատ՝ արհեստը, ծնած քաղաքը՝ գեղը յիշատակել : Երբեմն ալ, ինչպէս որ ամեն ազգաց մէջ սովորութիւն է, ազգատոհմի մը մէջ մէկուն տրուած ածականը՝ իբրեւ գովեստ կամ պարսաւ կամ ծաղրածութիւն, եւ կամ բնական պակասութիւն, որդոց որդի անցեր է : Այս տեսակ մականուններուն ալ մեծ մասը Տաճկաստանի մէջ տաճկերէն է. Պարսկաստանի՝ Ռուսաստանի ու Վրաստանի մէջ անգամ տաճկերէն եղածները հայերէններէն աւելի շատ են : Հարկ ջննք համարիր այս համառօտ յօդուածիս մէջ բազմաթիւ օրինակներով հաստատել խօսքերնիս, վասն զի ամեն մարդ ալ իրեն եւ կամ իր քաղաքակիցներուն մականունները միայն աչքէ մը անցընելով ալ՝ կրնայ մեր յիշելիքներէն աւելի ու շատ զարմանալի կամ զուարճալի մականուններ գտնել :

Միայն քէ այս կուզենք յիշեցընել հոս մեր ընթերցողաց որ Տաճկաստանի Հայերը երկար ատեն իրենց տաճկական մականունները հետ Տաճկաց *օղլու* բառը կրբանեցընէին. մօտ տարիներս, գոնէ ըստ մասին, իրենց մականունները հայացընելու բաղձանօք՝ այն բառին տեղը *հան* մասնիկը առին. որով քեպէտ եւ մականունը տաճկերէն ըլլայ ըստ իմաստին, բայց ըստ վերջաւորութեանը հայերէն բառի ձեւ կառնու :

Ռուսաստանի Հայոց մէկ մասին մէջ ալ մտած է այս ազգասիրական սովորութիւնը քանի մը տարիէ ի վեր. բայց այս ալ ստոյգ է որ բուն Հայաստանին Ռուսաց ձեռքը անցած մասին բնակիչներուն շատը արդէն իրենց ազգային մականունները պահեր էին ու կրպահեն՝ *հանց* կամ *լնց* մասնիկները բանեցընելով, ինչպէս որ հարիւրաւոր տարիներէ ի վեր կրնեն նաեւ Պարսկաստանի Հայերը. ուստի եւ կրսեն *Խորոկնց*, *Գասպարնց*, *Գանիւլիանց*, *Թորոսեանց*, *Խօճենց*, *Մէլզումնց* եւ այլն : Սակայն տիրող ազգին սովորութիւններուն հետեւելու հարկը, կամ քէ լաւ եւս ըսենք՝ փափաքը, ստիպած է շատն ալ որ իրենց մականունը Ռուսաց մականուններուն վերջաւորութեամբն իբր քէ զարդարեն, կամ քէ Ռուսաց ականջին ընտանեցընեն : Ասոր համար՝ որը կառնու Ռուսաց ու՛ մասնիկը, եւ կրսէ, *Թորոսով*, *Մասաթով*, *Աւագով*, *Արարատով*, *Մարուզով*, *Աւաքելով*, *Սարգիսով*. որը ու՛ի՛ կամ ի՛չ մասնիկները. *Տանիլովիչ*, *Իւանովիչ*, *Լադարովիչ*. որն

այ սրի կամ ուրի մասնիկները . Արդուծիւքի ,
Մալախովքի , Զախարովքի , Աբարատքի :

Շատ փափաքելի էր որ Հայկազուն եղբարք
ամեն տեղ եւ ամեն ժամանակ իրենց անուամբն
ու մականուամբն այ դիւրաւ ճանչցուէին ու
գատուէին օտար ազգերէն , եւ այս կողմանէ այ
վար ջմնային ուրիշ ազգերէ որ ընդհանրապէս
իրենց սեպհական մականունները ազգային մաս-
նիկով կամ վերջաւորութեամբ մը կը գարդարեն ,
եւ ոչ օտարէն փոխ առնուած ձեւով : Իրաւ է որ
Եւրոպայի մէջ երբ հայ ազգատոհմի անուն մը
այս կամ այն ձեւով մէյմը ճանչցուած է , կարելի
չէ անիկայ փոխել՝ առանց զանազան դժուարու-
թեանց եւ անտեղութեանց . որով հայկական մա-
կանունը հարկ կըլլայ երբեմն աւելի յանձն առ-
նուլ այլակերպեալ ձեւին մէջ պահել՝ քան թէ հայ-
ացընեմ ըսելով շփոթութեան պատճառ ըլլայ .
բայց անոնք որ այսուհետեւ այ փափաք մը կը-
ցուցընեն իրենց մականունը տաճկացընելու ,
ռուսացընելու , գաղղիացընելու , անգղիացընել-
ու եւ այլն , պէտք է մտածեն որ բերեւս մեծա-
պէս կանխրաին իրենց նախնեաց եւ յաջորդացը ,
իրենց ազգին եւ հայրենեացը դեմ , ու ետ կենան
այնպիսի խորհրդէ :

Շատ մականուններ կրնային այլ եւ այլ լե-
զուաց մէջ զանազան վերջաւորութիւններ առնուլ՝
առանց իրենց ազգային ձեւը կամ արմատը փոխե-
լու , բայց դժուար է որ օտարները անով չը շփոթին :
Օրինակի համար , դենք թէ մեկուն հայերէն մա-
կանունն է Մարինեան կամ Մարինեանց . տարա-
կոյս չկայ որ այս մականունը ինչ լեզուի մէջ այ
յիշատակուի՝ աղեկն այն է որ անփոփոխ պահուի .
վասն զի անով կիմացուի թէ ինչ ազգի անուն է ,
եւ օտար անուններէ կը գատուի : Իսկ թէ որ օտար
ազգաց կամ օտար ազգի մը սովորութեանը հե-
տեւիլ ուզելով՝ Մարինեան ձեւը փոխես , Հայու
անուն ըլլայն այ բոյորովին կը մոռցուի , եւ բեր-
եւս այն մականունը գործածող Հայուն ցեղին
կորսուելէն առաջ՝ հայկական անունը կ'օտարա-
նայ ու կը կորսուի : Եւ յիրաւի . ինչո՞վ պիտի
ճանչցուի թէ Անգղիա բնակող Մարինեանին ցեղը
կամ բուն ազգատոհմը հայ է՝ երբոր ինքզինքը

անուանէ Մարինեան կամ Մաք-Մարին . երբոր
Գերմանիա կամ Հոլանտա բնակողը ըսուի Ֆոն-
Մարին , կամ Վան-Մարին , Գաղղիա բնակողը Տը
Մարէն կամ Տէ Մարին . Իտալիա բնակողը Մարի'նօ
կամ Տի Մարի'նօ . Ռուսաստան բնակողը Մարի'նով ,
Մարի'նովիչ կամ Մարի'նիչ , Մարի'նարի , Մարի'նով-
արի . Յունաստան բնակողը Մարի'նօ'փուլօ կամ
Մարի'նարի . Վրաստան բնակողը Մարի'նանձի ,
Պարսկաստանինը Մարի'նդատէ , Տաճկաստանինը
Մարին օլլու , եւ այլն եւ այլն :

Ասով այ կիմացուի որ մականուն փոխելը ,
այսինքն մականունի մը ազգային ձեւը վերցընե-
լով՝ օտարազգի ձեւ մը առնուլն անպատշաճ
բան է , ինչպէս որ կընէին Ռուսաստանի Հայե-
րէն շատը , եւ անոնց հետեւելով՝ նաեւ Տաճկաս-
տանի Հայերէն ոմանք : Երէ պատուաւոր ազ-
գատոհմի մը անդամներէն մեկուն կամ մեկային
վայելուչ չսեպուի իր մականունը՝ որչափ այ ծը-
ռած կամ օտարացած ըլլայ՝ ըստ քմաց փոխել ,
շտկել ու բուն ձեւին վերածել , ո՞չ ապաքէն եւս
առաւել ապօրինաւոր ու վնասակար է՝ ազգային
բուն ձեւը բողոյլ յանկարծ ու օտար ձեւ մը առ-
նուլը :

Խօսքերնիս վերջացընենք՝ յիշեցընելով դար-
ձեալ մեր ազգասեր ընթերցողաց այս մխիթարա-
կան բանս թէ Տաճկաստանի Հայոց մէջ երեսուն
կամ քառասուն տարի մը հազիւ կայ որ մականունը
ազգային ձեւով բանեցընելու սովորութիւնը մտած
է զրերէ անզգայի կերպով , եւ հիմա աշխարհիս
ամեն կողմի Հայերուն մէջ այ սկսած է տարա-
ծուիլ : Յուսայի է որ կամաց կամաց՝ քանի որ
ազգասիրական հոգին շատնայ մէջերնիս , այս-
պիսի մեծ եւ փոքր ուղղութիւններն այ առանց
դժուարութեան ի գործ դրուին ! :

* Երէ յանկարծ ամսագրոյս խմբագրին մականունը ընթեր-
ցողաց միտքն իյնալով՝ հակառակ երեսնայ այս իր սկզբանցը ,
կը յիշեցընենք որ նախ խմբագիրը իր ցեղին մականունան հնա-
բոցը կամ տերը չէ որ շտկելու իրաւունքը կամ պարտքն ունե-
նայ . երկրորդ , այլ եւ այլ պարագաներէ ստիպուած է այն ձեւը
բանեցընել որ ուրիշները տուած են ու կուտան իր մակա-
նուանը՝ նման մականուններէ գատելու մտքով . եւ երբորդ՝ ար-
դէն շատ անգամ հայերնի ձեւով կրէ ու կը գրէ իր մականունը
երբոր շփոթութեան վտանգ մը չկայ :

ԱՆԻԱՐՀԱՅԱՆ ԼԵԶՈՒԻՆ ՔԱՆԻ ՄԸ ՔԱՌԵՐՈՒՆ ՎՐԱՅ
ՔՆՆՈՒԹԻՒՆ :

Գամարնակ բառին գրութիւնը քեպէտ եւ անստոյգ է ,
բայց որովհետեւ ոմանք ուզած են ասիկայ բանեցընել

իբրեւ ժողով , խումբ , ձեւարան , եւ այլն , մեզի այ
անյարմար չեքեւնար՝ Անգղիացոց club եւ meeting
բառերուն տեղը գամարնակ ըսել : Իրաւ է որ club ու
meeting բառերն իրարմէ մէյմիկ բիչ մը տարբերու-